


Ս Ի Ո Ն

Ժ.Գ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1940


❖ ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ ❖

ԹԻԻ 10-11



ՀԱՆԳՈՒՑԵԱԼ

Տ. Տ. ՊԵՏՐՈՍ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



Հ Ա Ն Գ Ի Ս Տ
Տ. Տ. ՊԵՏՐՈՍ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
1870-1940

Իր ընտրություններն հազիւ չորս ամիսներ վերջ անակնկալ այս մահը, խոր վիճակը կը պատճառէ Անթիլիասի սգակիր Միաբանության հետ մեկ տեղ՝ ամբողջ Հայության: Այդ վիճակը համակուած է ամենէն աւելի նաեւ Ս. Աթոռոյս Հոգեւոր Պետր՝ որուն հետ աւելի քան կէս դարու սրտակցութեամբ եղբայրացած էր հոգեւին, եւ բովանդակ Միաբանութիւնը՝ որուն երբեմնի անդամներէն մին էր Հանգուցեալը:

Կը վճակցիմք Մեծի Տանն Կիլիկիոյ սգաւոր Միաբանության, որ այս կերպ կը զբոյսի քաջարթուն եւ ժրաջան վերադիտողէ մը, ու Կիլիկեան բեմի բովանդակ ժողովրդեան՝ որ գիտենք թէ խորապէս վճակուած է անակնկալ այս մահուան սուգով: Բոլորին ու մեզ կը մաղթենք երկնային մխիթարութիւն:

Ամիսներ առաջ, Երանաւնորհ Կարողիկոսի ընտրութեան առթիւ, այս էջերուն մէջ տուիմք կենսագրական հակիրճ գիծերը Հանգուցեալին, եւ պատկերը իր արդիւնաւաս գործունէութեան. իր մահուան այս ժամուրտ առիթով՝ կ'ուզենք նշել իր տեղն ու դերը մեր պատմութեան վերջի կէս դարու շրջանին:

Եթէ հարկ ըլլայ բառով մը որակել կիսադարեան իր գործունէութիւնը, պէտք է ըսել թէ ամենէն յատկանշական գիծը իր նկարագրին եւ գործունէութեան եղած է շինարարութիւն: Իր տեսչական եւ

առաջնորդութեան սարիներուն՝ Երուսաղէմ, Հանրն, Կիպրոս եւ այլուր, եւ մանաւանդ Կիլիկիոյ Կաթողիկոսական Փոխանորդութեան չորս սարիներուն, ժողովրդավար ու շինարար դէմք մը հանդիսացաւ Ան: Եթէ ուշագրաւ չեղաւ իբրեւ խօսքի եւ գրչի մարդ, նման իր ժամանակակից կարգ մը մեծ անուններուն՝ որոնք այդ շնորհով վաղեցան, եւ նոխացուցին մեր մասենագրութիւնը իրենց արժէքաւոր երկասիրութիւններով, սակայն եղաւ անցնող դարու այն գործնամիտ եւ արդիւնաւոր եկեղեցականներէն՝ որոնք այս կերպով բերին իրենց սասարը մեր աւերներուն: Գիրքեր չսուաւ, անոր փոխարէն սուաւ շէնքեր: Նուազ արժէքաւոր չեն մեր եկեղեցական պատմութենէն այն դէմքերը՝ որոնք այս կերպով օգտակար եղան եւ կատարեցին իրենց պարտքը եկեղեցիին եւ ժողովուրդին հանդէպ:

Աւսարակեցին, եւ Գէորգ Գ. Կաթողիկոսներ, Յարութիւն պատրիարք եւ Սեփանոս Եպիսկոպոս Յովակիմեան, յիշելով միայն անցնող դարաւերջանի չոչ դէմքերը, մեր տոմային կեանքի մէջ կը յատկանշուին գործունէութեան այս երեսով. եւ պատմութիւնը նուազ երախտիւմով չի յիշեր անոնց անունները:

Տ. Պետրոս Կաթողիկոս եղաւ մին անոնցմէ իր կիսադարեան մը՝ սեռանց գործունէութեան բոլոր օրջաններուն, մասնաւորաբար իր կեանքի վայրէջքին, Անթիլիասի Կաթողիկոսարանը օժտելով հոյակապ եւ անմոռանալի յիշատակարաններով: Առանց իր նախածեռնող ոգիին եւ անխոնջ ջանքերուն, դժուար թէ կարենայինք ունենալ այն՝ ինչ որ ունինք այսօր: Ան կը մեռնի առաւել քան միսիքարուած, առարկայ Սիրիոյ եւ համայն հայութեան երախտագիտութեան. իրաւունք ունի Առաքեալին հետ՝ իր կեանքի վերջապոյսին՝ ըսելու. «Զբարւոք պատերազմն պատերազմեցայ, զընթացսն կատարեցի»:

Տ. Պետրոս Կաթողիկոս կը փակէ իր աչքերը իրեն վստահուած գործը գեղեցիկ արդիւնքի մը հասցնելէ վերջ: Վստահ ենք թէ մահուր ձեռքերով շինուած այդ գործը իր բոլոր երեսներով, պիտի շարունակէ բարգաւան իր ընթացքը, ըլլալու համար ա՛յն՝ որուն տեսիլով խանդավառ՝ ջանացին եւ նիրսեցին ինք եւ իր բազմերախտ նախորդները, եւ որուն յոյսով Անթիլիասին կը յառին բոլոր նայուածքները:

Ամէնքս ալ այն հաւաստք ունինք թէ բարձրեալն Աստուած արդարութեան լուսապսակով պիտի վարձատրէ իր ջանքերը, դասելով զինք ի շարս մեր Երանաւեռնի Հայրապետներուն: Վստահ ենք թէ իր անունն ու յիշատակը, եւ վաստակաբեկ գործունէութեան իր օրինակը ընդ միշտ կենդանի պիտի մնան առաջի աջաց ամէն անոնց՝ որոնք իր սուգը ունին, եւ նուիրուած են ի ծառայութիւն Հայաստանեայց Ս. Եկեղեցոյ: Հանգի՛ւս իր յոգնասանջ մարմնին, եւ խաղաղութիւն իր բարի հոգւոյն:

Յիշատակն արդարոց օրհնեալ յաւիտեան :